

# ԺԻՒԼ ՎԱԼԵՍԻ ՄԱՅԸ

(Հրատարակուած Տիկին Սեպինի ԿԱՐՄԻՐ Էջեր  
գրքին մէջ եւ գրուած 1886ին, Վալէսի մահուան  
առաջին տարեդարձին առթիւ).

Երբ մեծ հառաջով մը դէօլի ետ ինկաւ, երբ հասկցայ թէ գարշելի Մահը զայն յափշտակած էր արդէն, ընդվզման աղաղակ մը անեցայ բոլոր անոնց դէմ որ կը փորձէին զիս միփիթարել.

— Զգեցէք, ձգեցէք... ա՛չ գուք չէք դիտեր թէ ան ի՞նչ էր ինձի համար: Իմ հայրը էր... իմ զաւակս էր:

Իմ հայր:

Արդարեւ անիկա իմ մաքիս ինամակալը եղաւ, իմ համոզմանս սաեղծիչը: Պուրժուած միջավայրի կաւէն զիս գուրս քաշեց, նեղութիւնը կրեց իմ հոգիս ըստ իր պատկերին շաղուելու եւ ձեւակերպելու: այն տեսակ մը սլէպէքէն որ ես էի այն տանեն, անիկա պարզ ու անկեզծ արարած մը հանեց, ինձի տուաւ քաղաքացուհիի սիրտ մը եւ քաղաքացիի ուղեղ մը:

Ա՛չ հայր, սիրելի՝ հայր:

Անմիք որ կը քրթմէնէին մեր անցնիլը տեմսելով, անմիք որ ժայխտ մը կ'ունենային իմ քսան գարերէ ի վեր կը հոսի տանց որ անոր աղբիւը երբեք չորցած լլայ:

շունչներուն քովն ի վեր միշտ տեսնելով, անմիք չեն գիտեր ի՞նչքան իրենց հեգնութիւնները կամ յետին մտքերը քիչ կը կշուէին իմ գերազոյն անսարքերութեանս առջեւ, ու մանաւանդ խորին հրճուանքներուն առջեւ այն գերին զոր ընդունած էի կատարել իր մօտ:

Դիւրին է Անսիդուն ծաղրել երբ Անախունէ Խղիալոսի աղջիկը չէ.—Երբ մանաւանդ Խղիալոսի ազքերն իրենց երիտասարդ գութիւնը պահած են անոր ձերմակ մակերու սաղաւարտին տակ:

Բայց ի՞նչքան քիչ հոգս էր ասիկա: Եւ ի՞նչպէս վրէժս կը լսւծուէր երբ դէմս հոսած, աշխատութեան սեղանին առջեւ, միծ գծերով կ'ուրուագրէր պատրիութիւնը ձքաւսր զանգուածին՝ միշտ ճմլուած, միշտ սանակիսուած: Իր ոճը պատկերաւոր էր,—գեղեցիկ պատկերներով ուր միշտ կարմիր կար, կեղեքեալներուն արիւնը որ գարերէ ի վեր կը հոսի՝ տանց որ անոր աղբիւը երբեք չորցած լլայ:

գեռածիլ հաւատքս կ'օրօրէր Տիւփոնի Ծը-  
նունդի խաղերավ, Քլեմանի երգերավ, Փո-  
թիէի յանկերգներով... ու ես իր քովի  
ի վեր, Նլու աղջնակի մը պէս, կը հեգէի  
ամբողջ տյբուրէնը Յեղափոխութեան:

Այս՝ իմ՝ հայ' յրա: Եւ առկայն ո՛րքան  
աւելի ճիշտ եղաւ երկրորդ քառը, «Ի՞ն  
զաւա՛կա»:

Ահ, գիտեմ որ անսարքեր ու ներշակ  
մտքերու համար զաւեշտական բան մը  
ունի այս մայրական անուանակացումը որ  
երիտասարդ ինոչմէ մը տարւոք մարդու  
մը կ'ուղղուի՛ երբ աւելի քան քառորդ  
դար մը զիրենք կը բաժնէ:

Բայց ոչ անսարքերներուն, ոչ հակա-  
խոչներուն համար է որ կը գրեմ՝ այսօր:  
Անոնք որ այս սարեդարձի օրը զիս սիտոփ  
կարգան, պիտի բլլան անոնք խիլ որ տարի  
մը առաջ կը հետեւէին Վալէսի գիտին եւ  
էնոր որ սգակին էր այդ մեսնողին: Ա-  
նոնք այն բնտանիքն են զար ես իբր իմս  
ընտրեցի, անսանուն աղքականութիւնը խո-  
նարհ գտաերուն, մեծ ամբոխը տառապող-  
ներուն որսնց տուի ամբողջ սիրսա եւ որսնց  
համար, կը յուսամ, օր մը կետնքս տալ:

Ասմանց՝ կրնամ՝ սպասունել իմ վիշտս, —  
անոնք յարգանքն ունին արցունքներու: Եւ  
սակայն անոնք կենդանի ու խոռվայոյզ,  
կորավի ու աղմկալից Վալէսը միայն ճանչ-  
ցած են, որուն ճանիր որահներ կը լեցնէր,  
որուն ծիծաղը սպասունաններուն ասպակի-  
ները կը դզրէր, որուն բուռնցը ա՛յնքան  
բիստ էր ու ձեռքի սեղմումը ա՛յնքան ջեր-  
մագին:

Այդ Վալէսը ես քիչ ճանչցած եմ: Իմ  
վալէսս, այն է որուն համար հիւանդու-  
թեան հետ մաքուած եմ երեք ցաւագին  
տարիներ շարտնակ, այն է որուն համար  
մաշուան հետ կուրծք կուրծքի կուռած եմ  
վեց զարհաւրելի շաբաթներ ամբողջ:

Իր ծեր ըմբռասի գրեթէ երջանիկ ու  
վայրենիօրէն ազատ կեանքին մէջ, ես ու-  
րիշ բան չի բայց եթէ ուրախութիւն մը,  
պերճանքի զանակ մը, պշտանք մը խու-  
ժանի մարդու որ իր տաղանդով աշեարհիկ

դասու կին մը հրապուրած է եւ զայն ֆո-  
պուրներու մէջ կը սպառյնէ:

Միայն թէ կը զգայի նաեւ որ իրեն  
համար քիչ բան էի, թէ իր թափառական  
ծերութիւնը կը խուսափէր ձեռքէս, թէ  
այդ գրական աշխատակցութիւնն խիլ —ու-  
ժով կաովը մ'եր միջեւ — որ՝ իմ մասիս  
ա՛յնքան երախտագիտութեամբ կազմուած  
էր, իր կողմէն՝ սւրիշ բան չի բայց եթէ  
վարպետի զիջողութիւն մը գէպի աշկերտը:  
Իր կետնքին աւելորդն էի, ոչ այլ ինչ:

Բայց յետոյ... երբ հիւանդութիւնը  
զինք գետին զարկաւ, երբ անոր վրայ կա-  
տաղօրէն յարձակեցաւ, ինչպէս այն ճա-  
դաստ անգերը որ պատերազմներուն կը հե-  
տեւին ու վիրաւորեալները կը վերջացնեն,  
երբ մաղիներովն ու կոռոցավը անոր մի-  
սերը փրցուց, թոքերը կրծեց, երբ այդ եր-  
բեմնի հերակեան կազմով մարդէն տեսակ  
մը ուրաւական միայն մնաց, կմախքի մը  
պէս վախտ, աղու մը պէս վասոյժ, այն  
ատեն, ո՛չ այն ատեն, իր կեանքին անհրա-  
ժեշտութիւնը դարձայ, եւ, ասիկա կ'ըսեմ  
հպարտութեամբ, իր կետնքն խիլ:

Իր ծեր Քրիստոսի երեսին վրայ, որուն  
աշաելի կերպով կն ճռոտած մօրթը մեղրա-  
մոմի թափանցկութիւններ ունէր, կը վա-  
սէին իր տաք աչքերը որ սենեակին մէջ  
ինձի կը հետեւէին՝ խանդաղատանքով ու  
ցաւով լեցուն:

Ես ուժ կը գանէի ինգալու, զինքը  
գուարթացնելու, զբօսյնելու. իր բարձերը  
շակելով քաջութիւնը կ'ունենայի յաջորդ  
գարնան վրայ խօսելու, իր մօտակայ ապա-  
քինան, եւ անուշ արեւին, կանանչ խոտին  
վրայ, զար պիտի երթայինք վնասել հե-  
ռուն շատ հեռուն...

Եւ, մինչդես իր գէմքը կը լեցուէր  
սպայժառութեամբ, թեւերուս մէջ կը  
կծկուէր գրեթէ վախտով, եւ կը զգայի մեր  
շուրջը յածին անոր որմէ կարելի չէ խո-  
սափիլ, անողոք մաշուան որ գարսնակալ  
կը սպաէր՝ զայն ինձմէ գողնոլու համար՝  
այն զայրիկեանին ուր պիտի գաղքէի զին-  
քը թիւերաս մէջ ւեղմած սպաչելէ:

Զ

Զաւա՛կս, այս խօսքս ետ չեմ՝ տաներ:

Փոքրիկ տղէ մը առելի չէր կշռեր արդէն այլ եւս, երբ իր մսաթափ մարմինը դիրկս առած անկողինէ անկողին կը վոխագրէի: Զիս կը կանչէր տղու մը պէս, ցորեկը, գիշերը, ամէն վայրկեան զիս իր վրայ հակած տեսնելու, զիս իր քովիկն զգալու հաճոյքին համար միայն: Եւ ես ինքս ձեռքովս զինքը պատանքին մէջ փաթթեցի, ինչպէս քաջախրա մայրերն իրենք իսկ պատանքին մէջ կը կարեն այն որ իրենց մարմնոյն մարմինը եղաւ:

Եթէ այս բոլորը կ'ըսեմ, կ'երդնում որ իմ ըրածս պատմելու համար չէ: Արժա-

նիք մը չկայ պարտականութիւնը կատարելուն մէջ, երբ մանաւանդ մարդ հռն այդքան բուռն հրճուանք մը կը դանէ:

Բայց այսօր, այս առարեղարձին առթիւ պիտի չպակսին մարդիկ որ Վալէսի եսականութիւնը, Վալէսի անսրտութիւնը պիտի հոչակեն:

Կարելի՞ է կարծել թէ այդքան եսական, այդքան անգութ, անսիրտ եղաւ այն որ կարող էր մայրական կամ որդիական այսպիսի հրայրքու գորսվ մը ներշնչել եւ որուն յիշաստակը մարդ կրօնքի մը պէս կը պահէ:

ՍԵՎՐԻՆ